

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 21

15 Փետրուար 1893



ԿՈՍՏԱՆԴՅՈՒՔՈՒԽ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԵԼԷԿԵԱՆ

ՊՐՊՐԸ Ա. Ճամակսի Թիւ 20

1893

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

*cont.*

1. ԱԿՆԱՐԿ Ա. Բարսի «Վեցօրեկից» վրայ. Ա. Վ. Նուշ-  
բերեան
2. ԵՐԿԻՆՔ ՊԱՏՄԵՆ ԶՓՍՈՍ ԱԱՏՈՒԾՈՅ. (Շաբ) —
3. ԶՈՒԱՐՁԱԼԻՔ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ.
4. ԵՐՆԷՄԹ ՌՀՆԱՆ.
5. ԿԵԱՆՔ ԲԱԱԻՑ (Շաբ). — Թ. Թէրդեան.

# Պ Ա Տ Կ Ե Բ

## Հ Ա Ն Գ Ե Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ս Ա Յ

Երևանի Տարի


թիւ 21

15 Փետրվար 1893

## ԱԿՆԱՐԿ

Ա. ԲԱՐՍԴԻ «ՎԵՅՈՐԵՒՅ» ՎՐԱՅ

(Շաբաթ-Նույնական) (1)



Այս կը պահծայ հայ մատենազրութիւնն երբ կը սեռնէ  
թէ Բարսեղ ՚ի հայ լեզու աւելի եւս կորովարան աւելի եւս  
ճարտարախոս է քան ՚ի յունին:

Քրիստոնէ չորս դար յետոյ յունական լեզուին ամենէն անկ-  
եալ ժամանակն՝ իսեցելէն կամ բրուտի զարն՝ հայկական այժ-  
մեան ծանօթ գրաբարի գարուն մէջ կը բարձրանայ Բարսեղ Հայ  
բենն՝ եւ կ'ըռկոփի խօսիլ լեզուն յայտնի է որ մեծ աշխոյժ հե-  
մեծ կորով պիտի ազգեր իւր խօսից Կարծեռ նորօրինակ կը  
թուէր Ատենաբան Հուեորին եռանդն, նոր բան մ'էր ըսածն,  
նոր եւ սքանչելազոյն բարձրութիւն մ'ունէր թոփին. կ'ըզզա-  
ծուէր Բարսեղ ինքն՝ կը պարծէր եւ Ունկնդիր ժողովն, զուաթ-  
երես զիտելով իւր մեծ Հիւրին պատրաստած ընդունելութեան  
արդիւնաշտառ ելքն:

Ատենախօսն զուզութեան արժանապէս փաստաբանող՝ իւր  
մեն սրտին եւ վոեմ մաքին ներդաշնակ՝ կորովի եւ ճկուն լե-

(1) Տէ՛ս. Պատկեր Գ. պարէ, լիւ 19:

գու մի ընդունած՝ այլ եւս չէր վարաներ գարձուածքն, չէր խարեւ նիւթերն, յաջ կամ ՚ի ձախ ինչ որ ելլէր զիմացն՝ ինչ ՚որ գայր միտքն՝ իւր մեկնութեանց խորհրդական գաղտափար մը՝ սպատչած օրինակ մը կը նիւթէր, կը հիանայր մեր ականչն. եւ գուցէ հպարտութեամբ կը իւուէր, — «Ես ճնաց»:

Եւ իրտամբ. — Ո՞վ աւելի կը աիրէ արգեօք Բարսղի վրայ, Հայն. թէ Յոյնն. եւ ո՞վ աւելի կը սպարափ նմառ ՚ի Կեսարիա Կապաղովիսց ծնած բոյս մը՝ անհնար է առանց իւր արևելեան ընդարձակ սահմաններն ոռոգող Եփրամայ ջուրն խմելու՝ աճիլ, ուռմանալ. Հինն Մաֆակ՝ Տիրերի ձեռոք Հռոմէական ինքնակալութեան նահանգ մը գտանալով իւր 400,000 լմակի հնկրով կը մկրտուէր Կեսարիա անուամբ. այդ անկեալ վիճակին մէջ էր՝ երբ Բարսիղ մաղձոտ անսղրադարձութեամբ առաջնորդն՝ կը բարձրանայր բեմն: — «Ո՞ւր են հոյակաս շինուածքն. ո՞ւր՝ որ ընդ մեծութիւն այսոցիկ հպարտացնալ պահծայր. ոչ ապաքէն անկան, ո՛չ ապաքէն խոնարհեցան իրբեւ զպարփսոս մանկտոյ շինած՝ ՚ի վերայ աւազոյ»:

Խառնուրդ մ'էր Կեսարիա Հայոյն եւ Յունին Հռոմէական ազդեցութիւնն յանզգալիս մուտ գտած էր այդ ժողովրդեան մէջ, եւ սակայն բարւոյն հետ չարն ալ ճարակած. «Բարք զկապակովիսցի խա՝ աւ եւ քսրբն մեռաւ», կ'ըսէ առածն. Բարսիղ մը սիէտք էր այդ վիճակն զարմանելու, նոյն սերնդեան ծնունդ մը. որ առանց միոյն կամ միւսին միաել ախորժելու՝ կարենար ինամբն տարածել անխստաբար. Այդ սերնդեսմբ եւ այդ սկւով սերեցաւ մանուկն Բարսիղ պոնտական վարժութեամբն:

Ծանօթ է Պղատոնի «Ծանիր զքեդքն. ինչ որ Հելէնն կ'ըզգայ ծածուկ ոգեւորման աշխոյժ մը սղատոնեան նուրբ եւ զօրեղ զրչին ընթերցմամբն, նոյնն եւ աւելի եւս Հայն՝ Բարսղի «Հայեաց ՚ի քեզ»ն իւր լեզուաւն կարդալով կ'ըզգալ եւ կ'ըսքանչանայ:

Ծանօթ է Բարսղի «Վեցօրեայն». յոյնն իր կրօնական եւ բարոյական զիրք մը կը կարուայ զայդ այսօր, իսկ Հայն՝ ոսկեղէն կնիք մը, զօրեղ զրիչ մը, հայկեան ճարտարախոս մը, կը նկատէ յայդմ զԲարուղ՝ Առնումք ՚ի քնին «Վեցօրէից» հայերէնն:

— ՚ի վենեափի՝ Մխիթարեան տպարանէն 1830ին առաջին եւ վերջին տպարդութիւնն հրատարակուած է, զոր ունիմք ՚ի ձեռին. Սլաւաքուստ վերջին օրերս ձեռք ձգած եմք Ալբոյ

Հօրմ մերոյ Տեսան Վարդի վասն վեցօրեայ աւուրց արարչութեան» բողոքիր օրինակ մը։ Այդ կրկին օրինակաց վրայ՝ մանաւանդ վերջնոյն եւ յունական տպին՝ կը կատարեմք մեր հետազոտթիւնքն»։

Վենետիկեան տիպն՝ աւելորդ է ըստ ինքեան կրկինեն՝ թէքանի սպակասաւոր եւ խեղճ օրինակի մը վրայէ քաղուած է։ Սրգէն իսկ նոյն տպապրութեան յառաջաբանին մէջ՝ Պատուական Աշխատօնն՝ պարզապէս յիշեցուցած է վայդ ըսելով. «վազուեւս ձեռնարկեալ էր մեր ՚ի տիպ սորա, եթէ հին եւ ստոյդ օրինակի չէր կալեալ ակն, բայց արդ ՚ի գերեւ ելեալ, լաւ համարեցաք միովս որ ՚ի ձեռին շատանալ, թէպէտ եւ ոչ հին եւ ոչ ընտիր . . . զսոց թէպէտ ըստ կարի սրբեցուք ՚ի բաց զսիալանմ զգուշութեամբ . . . սակայն մնաց տակաւին ոչ սակաւ մթութիւն եւ երկբայութիւն աստ եւ անդ», Լաւ եւս ըմբռնելու համար զայդ՝ կ'ըսեմք՝ թէ այդ բացատրութիւնն կրկնելու եւ քառապատկելու է։ Քիչ յետոյ օրինակաւ կը բացատրեմք ըստածնիս»։

Իսկ ձեռքս հասած ձեռագիրն քան զլենետկեան գոլորզիրն Գ. Զ. աւելի կատարեալ է թէ եւ, սակայն ոչ ըստ փափաքելւոյն Յիշատակարանէն կ'երեւէ թէ նոյն է այս վերոյիշելոյն հետ, կամ լու եւս սորա վրայէն կրկին գաղափարուած է այդ՝ «տունտուութեամբ եւ բանաքաղութեամբ համբակի միում «Քրիստափորի մրգուղ գրչի, եւ անվարժ գրողի»։ Իսկ այս ունի յիշատակարան՝ այսպէս։ Քրիցաւ աստուածային տառս այս ձեռամբ նուռասս գրչի Քրիզորոյ, յառաջնորդութեան աեառն Բարս «աղի, եւն, զոր սկիզբն արարաք զՄրարածոց մեինութիւնն», եւ այն նոյն այս յիշատակարան կրկնուած ըլլալով վերոյիշելոյն մէջ եւս՝ հաւաստի հետեւութիւն կը կարծեմք՝ թէ այդ սորա վրայէ եղած «տունտուութիւն եւ բանաքաղութիւն» է։ Ինչ որ ալ լինի՝ հետեւանքն է՝ կրկին սպակասաւոր օրինակաց յայսնութիւնն. թէ եւ ընտրելարժնք քան զտապազրելոյն Բառ յիշատակարանիս վիշայութեան՝ Տէր Բարսեղ Առաջնորդ Մայրավանից՝ զոդ ժամանակից է Շնորհալույ, ուստի ՚ի վերջին կէս ԺԲ զարու համարելու ևնք ձեռագրիս զաղովարումն»։

Բանամք այդ օրինակներին եւ բաղզատեմք. Բովանդակութիւն Ա. ճառի»

— Յորդորականու մը կ'ըսկսի Բարսեղ Ունկնդիր ժողովն սպատրաստել ՚ի լուր Սրարչազործութեան հրաշալեաց, կը զրուատէ զՄովսէս եւ յունական իմաստնոց զրութիւնքն կը

աղախսարակէ, յորոց ոմանք՝ 'ի տարերց կ'ըսէին աշխարհիս և  
տիեզերաց էութիւնն, եւ ոմանք 'ի հիւէէն, առ այդ Մոլոչս  
Աստուծոյ անունն իբր կնիք Արարչութեան ճակատն կը դրոշմէ,  
եւ 'ի մի բան այդ սուտ կարծիքն կը ջրէ։ Քանի որ սկզբ  
մ'ունեցած է վերջն անխուսափելի կը գաւանի. զայս իմաս-  
տունք չկրցին ճանչնալ, եւ ընդ ուժն ոչ զԱստուծ եւ ոչ զյա-  
րութիւն Նիւթական աշխարհք աննվաթականին հետեւութիւնքն  
են. յորում մաքուր հողիքն բնակին. աշխարհիս հետ կ'ըսկափ  
ժամանակն, «Ք սէպանէ» քառեակ իմաստ ունի. Երեք զայսք ար-  
ուեսալց. աշխարհու Արարչալործ ձեռաց հանճարեղ արուեստա-  
գործութիւնն է: «Ենչցի» բարին զօրութիւնն Աշխարհ 'ի ստիոլ-  
մանէ չէ եւ ոչ իսկ յաւիտենական, չորս տարերք «Երէնն և Երէն»  
բառից մէջ ամփոփուած. երկնից բնութիւնն. Երկրիս էտթիւնն,  
հիմունքն, կայքն; Բնաղիւսաց վճիռն աշխարհիս հաստատուն  
անշարժութեան վրայ. Երկնից 'ի չորից տարերաց կազմութիւնն,  
եւ ըստ ոմանց (Արփոտուելի) 'ի հինդ տարերց. Յորդրական  
վերջաբան մը որով վիկիստիայից սխալ կարծիքն կը պազե-  
ցունէ զժողովն եւ 'ի բարեբանութիւն Աստուծոյ կ'ուղղէ նոցա  
սիրտնու—Այս է վեցօրէից Ա ճառին պարունակութիւննո—

Հայերէնն բացարձակ աղասի թարգմանութիւնն մ'ըլլալով  
հեղինակին բնագիր խօսից հետեւինն ճշգութեամբ բառականինն  
հեաբաւոր չէ. առ այս բոնիք 'ի վերոյ թէ Բարսեղ հայերէնն  
խօսած ժամանակ յաջ եւ 'ի ձախ կը զիմէ, ամենայն աղասու-  
թեամբ կը խօսի Սակայն եւ այսու չատ աեղ ալ կարծես զրչին  
չափն ցոյց տալու մտօք՝ բառական ճշգութեամբ կը հետեւի  
բնագրին. այսպէս զի մի եւ նոյն սայն դրութեան մէջ հնար է  
ըսկէ թէ Բարսզի թարգմանիչն թէ հեղինակ է եւ թէ հաւա-  
տարիմ եւ հուժկու հպատակ թարգմանչի կանոնաց—Այդ ա-  
զատ խոյանքին մէջ երբ կը տեսնեմք իմաստի այլայլութիւնն  
եւ խանդարումն թարգմանչին աղբեօք թէ մեր ձեռագրաց ա-  
զաւաղման տալու եմք զայդ, թէ թարգմանչին ձեռքն գտնուած  
լինագրին այլայլութեան.—ինովիր մ'է, մանաւանդ երբ կը տես-  
նեմք թարգմանչին խսախ հայկաբանութիւնն, եւ ուրեք ուրեք  
ցոյց տուած թոյլ թէ ծոյլ թէ եւ ամնչան հարեւոնցի շտապն,  
մանաւանդ կենդանական անուանց անփոփոխ յունականաւ 'ի  
մեզ ձայնին, զաւցէ ըսեմք թէ ոյզ պատճառքն առհասարակ  
կամ դեռ այլք եւս ազգած լինին. սակայն մեզ տւելի հաւանա-  
կան եւ ախործելի կը թուի միջնն ընդունիլ եւ հաւատալ. որ

Է մեր ձեռք գտնուող ձեռապաց աղաւաղեալ եւ իսանգարեալ վիճակն. դէթ ըստ մեծի մասին.—Արդէն իսկ այս ընդհանուր կանոն մը չէ:—

(Շարայարելի)

Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹԵԱՆ



## ԵՐԿԻՆՔ ՊԱՏՄԵՆ ԶՓԱԼՄ ԱՎՏՈՒԾՈՅ

(Շարայարուքին) (\*)

ՆՈՐ ԴՐՈՒԹԻՒՆ

Սորանոր դիտողութիւնք ցոյց տուած են՝ որ այդ առաջ մեր Արեւէն 27,664 անգամ աւելի փոքր կ'երևեի. ուստի ըստ յիշեալ կանոնին ըստ է թէ այնչափ անդամ դէթ աւելի հեռու է Շնիկ աստղն մերմէ քան զԱլմելակն: Վերջին հաջուռով տեսնուած է՝ որ այս աստղ երկրէս 52,000,000,000,000 մղոն հեռի է, ըստ է թէ թնդանօթի գնդակ մը ութ միլիոն ու կէս տարիէ կը համի հռն, եւ սակայն ամենէն մօտաւորներէն է մեզի:

Վերջին տարիներս մի քանի առուելաց հեռաւորութեան չափն հաստատուած է. այսպէս Զիացուլ համառուելութեան Ա.յբն՝ մերժինէն յետոյ մեղ ամենէն մօտ Արեգակն 8,603,200,000,000 մղոն հեռի է. տպա Կարապի 61 րդն որ 589,300 անգամ երկրիս արեւէն ունեցած հեռաւորութեան բազմապատկութիւնն է. Անդէորդն կամ Եզօղ 61 եռիլ. 712 միլիոն մղոն հե-

(\*) Տես Պատմէր նէր 19

ուաւորութիւն ունի, դունաւոր առտղ մ'է. մեղ կարմրազոյն կ'երեւի Բեւեռային աստղն 73 եռիլիոն 948 միլետու է հեռաւորութեամբ. իսկ Այծն՝ 170,392,000,000,000 մղոն Արդ գիտնալով որ երկվայրկենի մը մէջ լոյն 77,000 մղոն կը կտրէ՝ այդ վերջին աստեղ լոյսը մեզի հասնելու համար 72 տարի կը դնէ. թնդանօթի գնդակին հետ բազդատելով որ 400 մնզր ընթացք ունենայ՝ 20,000,000 տարիէ հազիւ կը հասնի հոն

Բայց անհաւասալի չժումն ընթերցողաց այս թուանշանք, պիտի բացատրեմք ասլա թէ ի՞նչ պարզ միջոցաւ ասաւեղաբաշխք այդ ահաւոր հեռաւորութիւնքն կրցեր են չափել:

Արդ այն անհուն եւ անչափ միջոցն՝ որուն Երկին անունն տալով կ'անցնիմք, ի՞նչ է. ի՞նչ չափ է զորա մեծութեան սահմանն. ի՞նչ պիտի ըլլայ այդ անհուն միջոցն. օրէ օր կատարելագործելով հեռազիտին ասպակինելն՝ երկնից ասաւեղաց թիւն երթալով կը բազմապատկի. ասկայն իւրաքանչիւրին չափն եւ մեծութիւն անփոփոխ՝ է այն ի՞նչ որ աչօք կը դիտեմք. Մեր առաջին քննութեանց վրայ յեղեալ կը հետեւցունեմք՝ թէ այդ հեռադէաներու ոյժն ոչինչ է առ անբաւ հեռաւորութեամբն՝ որով ՚ի մէնջ եւ յիշերաց կ'անջրապեամբն Հետեւաբար այդ անձայրածիր միջոցն եւ անհուն մարմններն ի՞նչ չափ եւ ի՞նչ մեծութիւն ունենալ պիտին:

Ուստի այդ մեծութենին օգուտ քաղենք, անդրադարձութիւններ եւ հետեւանք յուռաջ բերենք.—

Երկնային միջոցի սքանչելի կազմութեան առաջին հեռեւութիւնն է անզրագառնալ դորա մեր նկատմամբ ունեցած ազդեցութիւնն, եւ մեր սրտին վրայ ընելիք ցոլացումն. Առանց երկարելու այս խորհրդածութիւնս կը յիշեմք Գրուածոց վերնազիրն, միթէ ճշմարիս չէ թէ «Երկինք պատմեն զփառ» Սյոր՝ որոյ զործոց արցիւնք են Երկնային այդ անհուն միջոցն եւ բոլոր տիեզերքն. միթէ այսովէս տշմարհիս փոքրկութիւնն եւ նուաստութիւնն ճանչնալէ յետոյ՝ երկնայնոյն մեծութեան հետ եւ նորա եւ մեր առնասաբակ Սրարողին անսահման մեծութիւնն չեմք հեռեւցուներ. Աշխարհո եւ մեր Սրեղակնային դրութիւնն գրեթէ ոչ ի՞նչ մ'է առ Երկնայնովն, ըսել է թէ Երկինք ալ ոչ ի՞նչ են առ Սրարողաւն Սքանչելիք մ'է այս հրաշակերտու, անհուն եւ անքնին խորհուրդ մը, հապա ո՛րչափ աւելի սքանչելի եւ ահաւոր խորհրդավալ անքնին էութիւն մ'է սորա ճնողն, հաստօղն, կարգագրօղն եւ պահօղ. Սենեկայի անդրադարձութիւնքն

են հետեւեալք. «Մարդ եթէ նուաստութիւնն արհամարհէ՝ կատարելապէս երջանիկ է. վասն զի կարօղ է այն ատեն երկինք եղել, աստեղաց մէջ շրջիլ, ասանց խորհելու թէ երկրիս վրայ առւներ՝ եւ պալատներ կան. Ս.յդ բարձունքէն եթէ հայի պահ մը եւ աշխարհս տեսնէ աննշմարելի կէտի մը պէս, խորհի անդամ մը թէ այդ կէտին միւս այլ գծուծ բաժանման մը համար՝ բարդութիւնք բանականաց կը փճանան, պիտի ըսէ, թէ արդարեւ անզգայ ևն մարդիկոյ Հոն այդ բարձանց վրայ աւելի դիւրաւ եւ խորին կը տեսնէ մարդ, աւելի հեշտին կը գտնէ եւ թափանցէ, աւելի հետաքնին՝ եւ տւելի գոհ կը լինի. հոն կրնայ սկսիլ ճանչնալ՝ թէ ի՞նչ է տիեզերաց մնծութիւնն եւ ի՞նչ նորա մէջ գտնուող մարմնոց անհաս կազմութիւնն եւ չափ. անդ՝ հոն կրնայ սկսիլ ճանչնալ մարդ՝ թէ ով է Աստուած:—

Գ.Լ. Գ.

ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՑ ԲԱԶՄՈՒԹԻՒՆՆ

Ա. Ասուելոց նէան ընդհանուր ուսուալէամբ.—Որչափ ալ ժամանակն ցուրո՞ եւ եղանակն ձմեռնային՝ սակայն մերթ պարզ գիշերներն երբ լուսինն ծնած չէ երկնից երեսն կրնամք դարձունել աչքն եւ նայել. դուցէ սարսուռ կու գայ վրանիս. սպասեմք քիշ օրէ կը համնի գարունն եւ օդն կը պարզուի, հաճոյք պիտի զգամք յանմամ զիշերներն փոխանակ մաղձուտ յարկի մը ներքեւ խաւարի մէջ կծկուելու՝ եղել երկնային կամարին տակ, քանի մը քայլ փոխանակել, ման գալ: Երբ զիշերն իւր լոռութեամբն չխռովէ մեր խորհուրդն, եւ մաղձուտ միայնութեամբ զգանք՝ թէ խեղճ ենք մենք, նեցուկ մը, զթոտ մայր մը, խնամատար Հայր մը բնտրենք եւ չփոնենք, վերցընենք այդ պահուն աչքերնիս դէպ 'ի վեր, դէպ յընդարձակ սահմանն, ազատ խոյանք մը տանք մեր մտաց, երթանք ուր այս կենաց մէջ մտնելն անհնար է. երթանք դէպ 'ի պայծառ լուսերն՝ որ

Կրկնից կամարին վրայ կը պլուան շարունակ, կանկ առնունք եւ խորհինք, ի՞նչ են այդ զմերգ պատող անթիւ անհամար ջաւհերն.—մի մի աշխարհ, մի մի Սրեւ, մի մի Սոստի, զերազանց կազմութեամբ քան զմերն, ահաւոր մեծութեամբ քան զմերն,—Շրջան մ' առնունք, —նոյն բանն Անցնինք մեր կիսագնդին երկնային կամարն, արջային բևեռի կամարէն վաղեմք հակարջաւյնն, նորանոր աստեղք, նորսնոր համաստեղութիւնք՝ զմեր կը պատեն, Վերցուննմք գարձեալ աչքերնիս զէալ 'ի վեր այդ բարձունքէն, նոր երկնինք մը, նորանոր աստեղօք, մեր վրայ քօդի մը պէս տարածուած պիտի տեսնեմք: Հասարակածային երկնից «ծիր Վահագնոյն» կամ «Յարդգողի» միզամածն 18,000,000 ասուղերէ աւելի թիւ ունի. եւ այդ մի մասն է Յարդգողին, եւ մի միայն մեզ երեցածու—Գուցէ ճմերային օդոց պէս սարսուռ մ'ալ զմեզ յայնժամ պատէ, եւ մեր տիսուր միայնութեամբն զգանք՝ թէ խեղճ ենք մենք եւ յիրաւի խեղճ, սակայն զօրաւոր աջ՝ ամենազութ մայր մը՝ եւ նախախնամ Հայր մը ունինք, որոյ հրամանաւ եւ սիրով՝ հաւասար այդ ահաւոր մարմնոց կ'ապրինք եւ մենք անխարապար. եւ որոյ 'ի ինդիր պէտք է ելլեմք ասու կամաւոր յօժարութեամբ եւ անդ յօժար կամաւորութեամբ, եթէ մարդոյ պատիւն կ'ուղեմք պահել:

Բ. Հասորադուն ասորեսք մ' ո՛ Աբեժակներ են իբենց մուլրակյին՝ դրաւիւնամբն ուղրուած.—թէ եւ ոչ հաստատուն ճշմարտութիւն՝ սակայն այնպիսի սկզբանց վրայ հաստատուած հետեւութիւն մ'է այս՝ որ ստուգութիւն է այլ եւս: Գրեթէ մեծամեծ աստեղաբաշնք առհասարակի կը պնդեն՝ բացարձակ զօրաւոր փաստերով՝ թէ ամեն հաստատուն ասոտղ առանձինն մուլրակային դրութիւն մ'ունի. եւ նման մեր արեգական նոցակեանք եւ լոյս կը մատակարարէ: Ահա փաստելու:

Ա. Վասն զի այդ աստեղք մեր արեգակն շատ եւ շատ մեծ են, եւ ինչպէս աեսանք՝ իրենց անհուն հեռաւորութեանն պատճառաւ մեզ այդքան փոքր կ'երեւին:

Բ. Վասն զի այդ աստեղաց փայլէն յայանապէս կ'երեւի՝ որ իրենց սեպհական լոյսն է այդ եւ ոչ մեր Արեւուն: Զի եթէ մեր Արեւուն նոցա լոյս աար եւ իրենք չունենային զայդ յինքենէ՝ անհնար էր զանմնք տեսնալն, -<sup>10</sup> վասն զի այդ անհուն հետաւորութենէն լոյս ընդունի՝ եւ զայդ գարձեալ մեզ ցոլացանել չէ կարելի. ինչպէս լուսինն կ'ընէ, -<sup>20</sup> Մեր աչաց երեւցած մեծութիւնն՝ աստղին լուսոյն ճառագայթն է, հետեւաբար հեռաւ

դէա գործեաւ աւելի մանր՝ այսինքն բուն իրենց մարմնոյն սահմանաւն կ'երեւին. այդ պայծառ փայլն մեր Սրեւէն առնուլ անկարելի է, հապա իրենց բնական եւ սեսհական լոյսն է։ Յայնժամ կրնայինք ըսել՝ որ այդ աստղերուն միոյն լուսովն՝ երկրադրունդ ալ այդ փայլն առնել կարէ. մինչդեռ մեծապէս կը սխալիմք։

Ուստի քանի որ մի մի պայծառ Սրեգակներ են այդ աստղեր, ինչ աւելի բնական է ըսել՝ թէ անտնք ալ մեր զրութեան պէս մոլորակներէ շրջապատուած կեանք եւ լոյս կը սփռեն, ներդաշնակ պար մը բոլորած արարշագործ ձեռաց խնամոց ներքեւ։

Ամենալարդ եւ ամենաբնական հետեւութիւն մ'է այս։ Բնչ կրնամք ըսել թէ ըլլան այսչափ բազմութիւնք աստեղաց երկնից երեսն, զմեզ լուսաւորելու կամ մեր երկրին վրայ ազգեցութիւն մ'ունենալու համար միթէ. ոչ բնաւ. վասն զի առ այդ անդաւական եւ անզօր են՝ իրենց անհուն հեռաւորութեանն սլածառաւ. իրենցմէ միոյն մեղ պատշաճաւոր մերձաւորութիւնն բաւական էր այդ ամենուն. հապա 'ի զարդ. եւ այդ ծիծաղելի է։ Խորհիմք նաեւ թէ զօրաւոր հեռագէան մեզ անտեսանելի աստղեր կը յայնէ. ինչ է սոցա նպատակն, առ ինչ այդոքիկ։

Տիեզերական ներդաշնակութիւնն փաստ մ'է մեզ գարձեալ հետեւցունելու՝ թէ խրաքանչիւր հաստատուն աստղ իւր արբանեակ մոլորակներն ունի մերոյս նման. վասն զի այդ աստեղք հաւասար են մեր Սրեգական, նմանութեամբ, հաւասար պէտք է ըլլան եւ զրութեամբ։ Եթէ մեր Սրեգակն իւր արրանեակներն ունի՝ ունին եւ նոքա, ևթէ մերն իւր առանցքին վրայ կը թաւալի՝ կը թաւալին եւ նոքա։ Հետեւաբար, եթէ մեր զրութեան մէջ բաղդամամբ տկար մոլորակ մը բնակելի կը առանսեմք՝ ովկինաց մերժել մեր եւ այլ զրութեանց բնակելի եւ բնակեալ ինելն։

Գ. Նոր աստղէր։—Մեր Դրութեան եւ երկնից երեսն սըփուուած անհամար աստղերէն զատ կան նաեւ աստղեր որք երկնից մի մի տեղեր կ'երեւին եւ կ'անյայտին. յիշեմք դիտուած ժամանակաւն։

1. Հիպալարքոս յոյն աստղաբաշխն Քրիստոսէ 125 տարի առաջ տեսած է այդ աստղերէն մին։

2. Աղրիամոսի կայսեր ժամանակ 130 ին մօս։

3. Արծիւ համաստեղութեան մօս՝ Ոնորիոս կայսեր ժամանակ:

4. Կարիճին 15 րդ աստիճանին վրայ, թ գարուն մէջ.
5. Կասփորէի և Կերէոսի մէջ 945 ին:
6. Կասփորէի մօս, 1264 ին:
7. Կարապին մէջ, 1670 ին:
8. Կասփորէի մէջ 1572 նոյեմբ. 11ին, 18 ամիս շաբունակ միծ փալով երեւցաւ և անհետացաւ:

9. Օձին մէջ 1604 հոկտ. 10ին որ չափազանց լուսով մինչեւ 1606 մարտ ամիսն չողչողաց և անհետացաւ: Մինչեւ ցայսօր հետազօտութեանց արդիւնքն 21 աստղեր եղած են. վերջինն 1866 մայիսի մէջ երեւցաւ. Պատկ համաստեղութեան մօս:

Այս աստղեր հաստատուն տեղ մը չունին, երկնից զանազան կողմերն կը շրջագային: Մինոլոյ տային երեւոյիթ մը կարծեցին շատերն, ոմանք ալ անդուս կամ մի մասն լուսաւոր աստղեր քարտովեցին. վերջնական բացարութիւն մը արուած չէ ցարդ: Մեղ աւելի հաւանական կը թուի մոլորակներ կարծել զանոնք, առանց սակայն շրջաննին որոշել կարենալու. վասն զի, այդ աստեղք երբեմն տեղէ տեղ կը փոխուին, մերթ մօտ եւ մերթ հեռու որոշեալ աստղէ մը, լուսերնին կը նուազի եւ կ'առաւելու, նոյնպէս ալ մեծութիւննին: Կարապի վզին վրայ երեւցածին համար պարբերական շրջան մը հաստատելով  $404\text{ու} \frac{1}{2}$ , օր գտած են ոմանք. այդ պարբերական շրջանն ալ կը նպաստէ մեղ հաւատալու՝ թէ ուրոյն արեւնիցու վրայ թաւալող զարտուղի դնացքով մոլորակներ են դոքաւ:

(Եարայարելի)

\*

## ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

ՄԱՐԴԱԿՈՍԱԿԱՆ

Մարդական բնութեան վերջին հիմքն. — Մարդաբանութիւն Դարսու կիսէն 'ի վեր Ռւսումնական աշխարհի գլխաւոր զբաղումներէն մին եղած է. վերջիրս Եւրոպական զանազան մայրաքաղացացաց մէջ՝ համազդացյն նախապատմական հնահիօսութեան մեծ մղում տուած են. Դիանական աշխարհի հոյակապ զլուխներն խմբերով՝ մի, այդ ժողովոց ամենէն արզիւնաւորն եղած է Մարդախօսական տեսակիստով՝ վերջին համազդացյն հախապատմական հնահիօսութիւնը՝ որ անցեալ տարի ժողովուցաւ 'ի Մուկուայ:

Ոչ շատ Կրօնական գաղտփարաց ջերմուանդ անձ մը, Պերլինի համալսարանին վարիչ, Եւրոպիոյ սքանչելի զլուխներէն մին, Պ. Վիրգոնի, (Virchow) այդ ժողովոյ բացման և ծրագրի ճառն արտասանելով՝ հիանալի վաւերազիր մը և անուղիւտ վճիռ մը կ'արձակէր Մարդախօսական ամենէն կարեւոր և ամենէն ծանրակշիռ խնդրոյն վրայ, որ է ծագութ:

Հանդէս «ռուսական աւելորն» (Revue scientifique) (5 Նոյ 92) ամբողջովին հրատարակած է այդ ճառն, ուստի կը քաղեմք մեք մի քանի զլիսաւոր կէտերն, և կը խորհրդածեմք:

Նախապատմական մարդաբանութեան առաջին զլիսաւոր քաղաքումն 1859ին եղած էր, մինչ Bouches de Perthes և Տարվին (Darwin) իրենց նորանոր հետազոտութեանց արդիւնքն կը հաղորդէին ուսումնական աշխարհի, և ըստ Վիրգոնի, «ուսումնական աւանդութիւնքն կը յեղաշրջէին, և գողցես մարդակութեան առաջին խանձարոց խորհրդաւոր քօղն կը պատառէին»:

Այդ օր առաջին խնդիրն էր՝ «այսօրեայ լուծեալ և վերջնապէս որոշեալ ճշմարտութիւնն, գիտեն+ մենք այսօր որ մարդ չսրբորդ գարուն երեւցած է»։ Այս ճշմարտութիւն մ'է այս, որ տկար սրտերն վարանեցուցած է. չորրորդ գարն թէպէտեւ նոր զարերուն վերտարերի ըստ երկրաբանութեան, սակայն առաջնոց չափ խորհրդաւոր շրջան մ'է։ Որչափ որ յարատեւ. աշխատու-

թիւնք կը յառաջեն, այնչափ ալ ժամանակադրական չափազանցութիւնք կարգի կը մտնեն, եւ հակառակ զրութիւնք եւ զըժուարակնծիւն հանգոյցք կը պարզուին:

Երբեք Դարսն (éroque) հնա՞ է և որդեօտ շաբար ենթադրելւ— հարցման պատասխանն այսօր վերջնապէս վճռուած է: «Զէ եւ զղած բնաւ որ երրորդ շրջանի հաջոց խաւերու մէջ՝ գէթ գայգախաղի կտորէ մը ուստամիսական աշխարհ հետեւցունէ՝ մարդոյ հնեառքն եւ նշմարանքն նոյնապէս անհնարին է եղած այդ շըրացանի մէջ մարդկային աւելեր կամ գանկի մի մնացորդն գանել ակամ նշմարել: Ուստամիսական աշխարհ հինուոք բնաւ ընդունիլ երերորդ դարսն մէջ ճարդիսցին կէնաց դոյնունեան»:

Վիրգոփ գանկարանութեան զրաջան եւ սին վաստակն սպարզելէ վերջ, մարդոց ի կինդանեաց ուրեին վարդապետող կարծեաց զէմ կ'ելլէ: Կրկին ամենէն հնագոյն գանկերն Constadի եւ Neanderthalի յնւլմ ժողոված Ուստամիսական համաժողովոյն վճռովն զատուած եւ հետեւեալ կոնքն ընդունած են: «առաջինն չորրորդ Դարսն չէ», — «Երկրորդն ախալոր ձեւ մը չունի», — եւ ոչ ապաքէն հնախոյզ մարդախօսութեան (palé-anthropologie) մեզ ներկայած առարկայք «ոչ ինչ են զրեթէ եւ կարի գդուշանալիք». ոչ ապաքէն եթէ այդ մի քանի գանկերն՝ «որք ընդհանրապէս միակ են եւ զարտուղի», ենթազրելով հանդերձ 'ի նմին վիճակի որով ցայց կու ան մեզ, եւ նոցա երկրաբանական զիրքն գննելով եւ որոցելով խոլ՝ «Նում կը հնար մնաւ սատրին եւ հնախնական ցիդի մը՝ որ մարդկան եւ անբանից զօդ եւ զղած ըլլայ, էութիւնն հաստատի: Այդ գանկերէն շատերն մեծապէս հին են. սակայն ըստ ամենայնի ներկայ ցեզից գանկերուն կը նմանին, եւ ոմանք ալ քուղաքականացեալ ազգաց: «Ընդունայն ջան+ է շաբար կառիչ նետ զագուշ օդունի դրուելու յունուն-ընեւն»: մարդ ոչ կապկի եւ ոչ այլ կինդանեաց հետ ազգականութիւն մը կինայ ունենալ:

Այս, յայտնի է որ մարդկային մարմինն կինդանական կազմութիւն ունի, եւ այդու նոյն բնախօսական օրինաց կը հպատակի: սակայն այդ օրինաց հաւասար «օրէնք մ'ալ կոյ՝ որ է ոժուառն իւնաւնեան», որով մարդ կինդանիներէն կը բանուի, «եւ իւր որովոց կը հազորդէ իր կարողութիւնքն: Տեսնուած չէ ցարդ որ մարդ կապիկ մը ծնանի, եւ ոչ ալ կապիկն մարդ: Կապկապէմ մարդն կապկի ծնունդ չէ այլ ախտաբանական արդիւնք մ'է: Հաւառտորյունեան գաղափարն (atavisme) այլ եւս

«ախտաբանական փորձերով ջնջուած է, մանրազլուս գանկերն ու այլառերութեան» (dégénérescence) հետևանք են:

Ծնդհանուր կարծիք մ'է թէ այժմեան վայրենին նախնի մորդոյն պատկերն է.—Max Müller լեզուաբանական ընդարձակ հետազօտութեամբն հիմնովն ջրած է այդ ծուռ զաղափարն, զի որչափ յասաջերք եւ մօտիմք նախամարդոյն՝ այնչափ աւելի վայլուն եւ լուսուոր վիրիսովայութեան եւ վճիռ մոտց ծննդոց կը նանդիպիմք. այդ նախկին մարդոց քան այժմեան մեր մոտց վառաւոր վիճակն զոգցես կը յայսնէ: Այսօր Գիտունք համոզուած են «անտարտիկոյ վասահութեամբ», որ այժմեան վայրենիք ոչ թէ նախկին մարդոց տիպարն եւ ներկայացուցիչն չեն՝ ի կենդանականէ փոխանցմանն, այլ եւ «մեծապէս այլառերած են»:

«Մարդ սուլմային վիճակի մէջ՝ կը նմանի մեծապէս ոչ կապկին միտյն՝ այլ եւ շատ կենդանեաց. մարդկային տարրաւկան կազմութեան բջիջն, բջջահիւս անկուածն, խիզբն, ճնեարդներն, եւայն, նոյն են առանաբակ սանաւորաց հետ. սաւական այդ նմանութեան+ պարհաւած չեն կործու ըլլալ հետեւցուանելու՝ ընեւութեան իւն կենդանեաց գունդացունեան կամ սերուծն ըլլայ: Խափշեկի ամը զանին ոչխարի կամ շան զլիու կը նմանի. եւ սակայն ցարդ «երազած չէ ոք Խափշեկին շամ կամ ոչխարի ծնունդ ըսել»:

Վիրզոփ կատաղի ծաղրաբանութեամբ կը յառաջէ այլեւս. տղայական անդիթութեամբ կը հարուածէ, եւ վճիռն կ'արձակէ այսողէս.


«Որչո՞ւ աւ շարունակութեան եւ շնչայման ամբողջութեան նպաստական չափ և ճնիք բաժնուած է, անգրած մասցած է. մորդին առաջ մորդ չի չափ չի այս, մորդին առաջ մորդ անգամ չի այս, կապէսարդուն (homme-singe) գոյւթիւն չունի. ոչդ զոյնին սորուական չ'է»:

Ծնապաշտից արարչութեան անսկիզբն եւ անվերջ շլթայն՝ կրկին օպէակներու պէտք անէր, մին՝ անդորձարան էութիւնն զործանաւորաց հետ կապելու համար, եւ միւտն՝ կենդանական էութիւնն մարդոց հետ զուգելու. ուստի կրկին եղջերուաքաղ ծնան. մին Երիարակեացն (Bathybius) եւ միւտն Հնամարդուն (Proanthropos). Աստջինն իւր ծնողին Huxleyի հետ թաղուեցաւ, երկորուն՝ Վիրզոփի հարուածներէն պիտի կարենամյ պրծիլ ու ապրիլ:

Անշուշտ Վիրզոփի զնացած լնիթացքն նորօրինակ եւ զարտուզի ճամբայ մը չէ. ցարդ շատերն զայդ ճանչցած եւ պաշտպանած էին. ցարդ վորձն եւ հետազօտութիւնք զնոյն տւան,

դած էին, սակայն ուրախ եմք տեսնելով՝ որ ռուսումնական տիեզերական սիւնհոգոսի» մը մէջ աշխարհիս ամենէն բարձր եւ սպասուական գլուխներէ մին, Վիրդոֆ, առանց ո՛ եւ է կրօնական վարդապետութեան մը համամէտ գանուելու՝ հաւատոց ճշմարտութեան ջտագով հանդիսացած՝ ուղղափառ վճիռներ կ'արձակէ տիեզերական դիտութեանց:

\*



## ՁՈՒԱՐԺԱՆՏԵՔ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ

Վերջերս 'ի Գաղղիս հրասարակուած Bergeret և Drouinի «լուսանկարչական զրոսանք» անուն գրութենէ կը քաղեմք։ Պարզ լուսանկարի զործիք մ'ունենալով ամենազիւրին միւնցներով՝ կրնամք երեւակոյտկան ամեն կերպարսնք տալ նկարի մը, կրկնազլուխ կամ անզլուխ մարդ մը, կամ այլ ցնորսական երեւոյթ մը կրնամք ստանալ կուսաւոր եւ թափանցիկ պատկեր մը կ'ունենամք՝ նեթէ նկարուելիք իրն՝ տուն կոտ ծառ՝ եւ ցնորքէն վախցօղ մարդն ճշղի. ոկտաք եղած տեղն զետեղեմք, եւ զործիքին կեցած տեղն նշանեմք, ասկա մութ ենթակային մօսենալով ուրուական ձեւանալիք մարդն ճերմակ սաւանով մը կը զետեղեմք. Յետոյ մատիտով մը զործիքին վրայ ևուշ ապակին տեղն կը նշանակեմք, եւ զործիքն իւր առջի զրից կը զարձունեմք ուրուական ձեւանալիք մարդոյն հետ միասին, իւր երկրորդ զիրքն նշանելով. Այդ ասավին զրից մէջ լուսանկարն կը հանեմք, եւ ապա երկրորդ զրից վրայ բերելով  $\frac{1}{4}$  կամ  $\frac{1}{5}$  ժամանակն միայն կը զործածեմք երկրորդ նկարին համար Ուրուականն ճերմակ ըլլալով ապակեայ տախտակն կ'ըստանձնէ շուտով այդ պատկերն. եւ վասն զի մի եւ նոյն ապակին կրկին նկարի ենթարկուեցաւ զմնազան զրից եւ զանազան հեռաւորութեանց մէջ՝ ուստի տունն եւ ծառն՝ ուրուականէն պղափկ եւ ուրուականին թափանցկութեան մէջ կ'երեւին։ Photo-ga-

zette հետեւնալ նկարն կու տայ. թրջած սաւանի մը շուրջն խումբ մը մարդիկ նստած սոցա և սաւանին մէջ առաջին նկարի ժամանակ մարդ մը թող կենայ զէպ յերկինս թեւատարած, երկրորդ նկարի ժամանակ նոյն տախտակի վրայ նոյն խումբն հանեցէք, առանց ոսւանի, առա հիանալի երեւոյթ մը ձեզ. —

Ս. յսկերպ զործելով գարմանալի երեւոյթներ կ'ունենամք. փոխանակ կրկին զիրք տողու նկարին՝ միով բաւականանամք, յայնժամ գործիքին ամենէն մօտն ահաւոր մեծութիւն մը կ'ըստանայ. Զորօրինակ, նկարեմք ձկնորս մը կարթն ՚ի ձեռին զէպ ՚ի զործիքն գարձած՝ յայտնի է որ ձուկը շատ մեծ պիտի եղէ. սակայն մեծութեամբն յստակութիւնն ալ պիտի կորսուի. Այդ բանին ՚ի զարման կրնամք հաստատուն վառարանով ապակի մը դորձածել, այսու եթէ առաջին զիրքն կատուի մը տամք եւ երկրորդին մէջ մենք կենամք զանակ մը ձեռքերնիւ. նկարն սոսկալի վագրէ մը յարձակում կրած կը ցուցընէ զմեզ.

M. Darlot ամենակարծ վառարանով առարկայական մը գործածելով լնուաննեաց մի մասն հսկայածեւ եւ մի մասն թղուկ, մի քանին լայն եւ մի քանին նեղ, եւայլն, յաջողած է նկարել:

Սակայն ամեննէն աւելի հստաքրքրականն երկողուխ կամ զլուին ՚ի ձեւին անզլուխ մարդ մը նկարելն է. Սեւ արգելչի մը առջեւ կը կեցունէ մարդն եւ գործին կ'ուղղէ. զլուխն բուրբունն ՚ի ճախ գարձունելէ յետոյ՝ կողմնակի առաջին նկարն կ'առնու. յետոյ առանց իրանն շարժելու զլուխն բուրբունն յաջ կը գարձունէ նկարուողն. երկրորդ նկարն կ'առնուի առաջնոյն տեւողութեամբ ճիշգ. Պատկերն մէկ իրանի վրայ կրկին զլուխն է:

Տեսնենք անզլուխն. սեւ արգելչին զէմն զիրքն կ'առնու, երկրորդ սեւ արգելիչ մը վերէն իջնելով զլուխն կը ծածկէ. Լու յաջողելու համար պէտք է զլուխն լարձր բանել ըստ կարելոյն՝ որպէս զի վիզն երկայն երեւի. Սակա երկու ձեռքերն կը պարզէ բան. մը բանելու պէս, եւ առաջին նկարն կ'առնուի. չմոռնալով ապակւոյն վրայ նշանակելու ձեռաց ճիշդ բարձրութիւնն, առա բոլոր իրանն սեւ արգելով կը ծածկուի եւ ճիշդ զծին վրայ կը բերուի զլուխն. կը հանուի երկրորդ նկարն, եւ ահա ուզած ձւեւեմնիս. Եթէ ուզենք զլուխն մեծ կամ պզնիկ հանել՝ բաւական է մեքենայն եւ կամ առաջ մղել. Ժամանակի տեւողութիւնն ճիշտ նոյնն պէտք է մնայ:

Դվաւոր կանոնն այս է՝ որ ոեւն պատրաստ ապակեայ տախտակներու վրայ ազդեցութիւն չունենալով՝ կրնամք ուզած ձեւերնիս տար—Եթէ անզուխ մարգոյն գլուխն փոխանակ ձեռքին տալու՝ ուզեմք կողովի մը մէջ դնել, պէտք է նորա ամբողջ նկարն հանել եւ բարակ թուղթի մը վրայ կայցունել, ապա ճիշդ զլիոյն ձեռովն կտրել, առա ուրիշ նկար մ'ալ հանել, եւ սորա զլիոյն առանց գաչելու մարմնոյն ձեռովն կտրեկու է։ Այս կրկին նկարներն յայանի է որ նորէն դդայուն թուղթին վրայ դնելով ծակերէն նկարն կը տպուի, եւ երբ երկրորդ զլուխն՝ առաջին նկարին ուսոյն վրայ գանուած կողովին վրայ յարմարցնեմք՝ նկարն ամբողջութեամք կը պատկերի կորուած ծակերէն, եւ կ'ունենամք զլիոտեալ մարդն իւր զլուխն սապատի մը մէջ բռնած։—Սակայն աւելի զիւրին է սեւ արգելիչներովն փորձել։

Զայս ձմերուան իրր զրօսանք կը հաղորդեմք ընթերցողաց։—

## ԵՐՆԵՍԹ ՌԵՆԱՆ

**Կ**րաք արդայն, կրնէսթ միբնանի մահուընէն յետոյ, հետեւ եալ կերպով կարծիքը յայսմեց Ֆիւրջի մի խմբագրի՝ հռչակաւոր գրադէամին վրայ:

«Տիւրանկու արդայն զիս բնաւ չվճառեցուց երբ առաքից ինձ կոչում չունեցող երփառաւրոց միբնան որ զայն կը խնդրէր եւ զոր կրնար գանել առ մեզ: Առաջին օրէն արգելքը գուշտեցի: Նոր աշակերտ ախոննպանոտ էր, բայց Պրթանեացի լինելուն համար՝ բնութիւնը զարգանալով՝ կարի հայրական ուղղութեամբ կարող կը իմնէր հուսկ ուրեմն յաղթել սոյն սոհնմացին պակասութեան: Այս եղաւ իմ տառջին տպաւորութիւնս սոյն համբակի վրայ, որոյ յայտարար նշանակն էր ծածկամտութիւն, բայց որը խելամտութիւնը զեղեցիկ կը թուէր ինձ: Նորա խօսից եւ զրաւթեանց առաջին բառերէն, որ միշտ ընտիր էին, կը զանուէր ի նա հմուտ ոք որ կը ջանար տևելի բան միտքը պահել քան աշխատիկ զայնս ուստումնասիրելու հիմուլին Զնաշխարհիկ առուակ մ'էր, որ կը տարածուէր բոլորովին մակերեւութիւն վրայ, զոր լաւ պեղուած ջրանցք մը կրնար գուցէ ժողովիւ եւ ուղղել: Այն ճոխ հոպին ինձ թանկապին թուեցաւ եւ ջանացի զի օգտուի իւր բարեմանութիւններէն: Երեք տարի շարունակ նուազ զովեսաներ ըրի իրեն, որոց պէտք չունէր, եւ աւելի զիտուութիւններ յորոց կրնար օգտուիլ: Բայց նորա հոգին յամառութեամբ փակ մնայ ամէն յորդորներուս, զի նորա միտքը ենթակայ էր միտոյն ազգեցութիւն կրելու: Բարեկամութիւնը եւելթ կարող էր բանալ այն հորիւրգանեայ թէքէն:

«Մերինէն զօրաւորապոյն մի ոէր յաղթանակից եւ ասած նորդ եղաւ միբնանի այն ճանապարհէն զուրս զոր մեր փորձառութիւնը զծած էր նորա համար: Աշակերտ Սէն-Միւլիսի եւ կաթողիկեայ Եկեղեցւոյ տռ մել միտոյն կրնար գտնել ներշնչչումներ բարի քահանայ լինելու համար: Եթէ այլ յաւատինամներ ունէր, ինչու մեր մէջ մոլորեցուցեր էր զիւր զիտութիւն քննադատական: զի առաւել քննակառ էր քան կղերիկո՞ եւ բոլոր հոգին դարձուց զէպ ի Գերմանիա, ուստի իւր քոյրը Հանրիէթ, որ անդ էր յայնմամ, կ'ուղղէր առ նա երկարապատում թուղ-

թեր, Նմա միայն անսաց Միակ դատատուն դոր Ռենան դատաւի Սէն—Սիւլրիս եղաւ անշռւշա այն զոր չէր եկեր խնդրել անդ, Լալբցիկի այն կէս իմաստունունին որ աւելի ախսրժովկ'ընթեւնուր Սթրառուի Աւեհստարանին վրայ բրած մեկնութիւնները քան թէ Սուրբ Գրոց բնազիրը, որ պիտի ուսուցանէր Ռենանի նուազ ուսումնասիրել նշանագիրը եւ լաւագոյն կրթավ հասկընալ իմաստը, Պազ մեկնողներու գարոցին մէջ քոյրը երեք տարիէն կորոյս ի սպառ զիւր եղրացր

«Երբորդ տարին, որ մը զայր քաջ հասկրցաց, Պարզ իմաստից չնորհիւ զարգացնելու, հանար նորա միաքը, որ ամփոփեալ էր յինքն եւ զբաղեայ եւեթ մաստորական նրբութեամբք, յոնձնաներ էի իրեն մի Քրիստոնէական յարագւեանիւն ի պէտ մանկանց Սէն-Սիւլրիսի ժողովրդագալեատ թեան, Երբ սատցայ՝ որրազրելու համար՝ փոքրիկ երախաններու աեարերը, սալշեցալ յինթերցանն վրանցական հարցուներու զոր Ռենան լուծել տուաջտրեկեր եր իւր մանկական ունենութիւնը իսկեւ կոչել տուի զնուու — Ստոյիկ'նուց ահասկունութիւնը տուաջտրեկեր ես մանկանց, ուեր արքուու, բոի իրեն, Միթէ զու կարո՞ղ ես արդ տմէն դժուարութիւնները լուծելու, Միթէ մուշար բրիտունէանց, Էր նորա այնքան պարզ վարդապետութիւնները չնծ ուի յիս պարզամիտ ունեկինդրոցցոց » Իմ զիսովութիւնու ի պատա գուանի Ռենան եւ ոչ մի բառ բառ իբր ի չքիմիկ, այդ ի հոգ ոչ պատասխաներ էր, եւ հասկրցաց զի նորա լուսութիւնը կը գասագարեւը զՄէն-Սիւլրիս եւ նորա ոճը, Ո՛չ ես եւ ոչ այլք զարմանցանք երբ, երեք տարի կզերանացը մնալէ յետոյ, այդ կզերիկոսը հասմեչա տուաւ մեզ՝ չտոկտով զիանուկանի հալարաւութեամբք՝ ուզդափառ հաւատացեալի մեր համեստաւթեան, — «Երիշը տարի շատ էր, բաւ Տիւբանլու աղբայն, որ յասաջ քան զմեզ զուշակնը էր վախճանը ախ ի բնէ յամստամիս Պրբժմնիսացիին, որոյ վրայ գատափարակութիւնը լոււել տնդարմաննելի հպարտութիւն՝ նորա կորուտեան համար,

«Միով բանիւ, էրնէսթ Ռենանի ամէն մեղքերը մտաւորական մեղքեր եղան, զի նորա կանոնաւոր կենցաղավարութեան մէջ անատիօր ոչինչ տեսնուեցաւ, Պահեց միշտ իւր քաղցրաբարոյ եւ միօրինուկ բնութիւնը որ, աւազ, չէր լինէր սիրուն առաքինութիւն քոհանայական կենաց, որոյ համար կը համարէի զՄէնան կարգեալ ի Նախախնամութիւնէ, եթէ կը Հիր արբայն նուազ ուսուցած լինէր նաև երբայերէնը եւ եթէ Հանրիէթ Ռենան նուազ խօսած լինէր եղբօրը՝ զերմաններէն լիզուաւ...»

Ֆիկարօյի աշխատակից Պուայէ տ'Աժէն, ում Իքար աբ-  
բայն ըրեր էր վերսիշեալ յայտարարութիւնները, կը յաւելու.

«Կանոնական զանգակին առաջին հարուածն ընդհատեց սոյն  
բանակցութիւնը. ծերաւնին կանոնմեցաւ՝ հանողոյն երիտասարդի,  
որպէս յիսուն տարի առաջ, երբ մի՛ եւ նոյն զանգակը կ'ընդհա-  
տէր Իքար աբբայի յորդորները, զոր Ռընան խուլ ականջով կը  
լոէր Յետ յիսուն ամաց, յորս իմաստասէրն շարունակ տարա-  
կուսեցաւ եւ քահանայն շարունակ հաւատաց, այսօր մի՛ եւ նոյն  
քահանայն կանոնուն կիցած է՛ հնազանդելու համար տակաւին,  
մինչզեռ իմաստասէրը գետին ինկեր է՛ ալ չհրամայելու համար  
իւր դարուն: Տարի մի յետոյ ուր պիտի լինի Ռընան, ուր պիտի  
լինին նորա երկասիրութիւնները....: Սակայն Եկեղեցին պիտի  
շարունակէ իւր ընթացքը վաղանցիկ առաց եւ փոխանցական  
քաղաքակրթութեանց մէջէն, առա եւ անդ ցանելով, իւր յաղ-  
թական ճանապարհին վրայ, այլ գերեզմաններ՝ որ կուլ պիտի  
տան այլ Ռընամններ, եւ որոց վրայ յետագայք պիտի չափեն  
նախիին մարդիկը եւ հսկայածեւ ստուերն ու զղափառութեան պի-  
տի անսցնի տիտելով նոցա միթագնեալ կերպարաններուն վրայ՝ իւր  
անհաւութեան եւ անմահութեան լուսաճաճանչ համեմատու-  
թիւնը»

## ԿԵԱՆՔ ԲԱՌԻՑ

Ի ՄԱՍՆԱԿՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԱԼ  
ՁՐԱՆԵՍԵՐՔՆ ԲԱՌԻՑ ՎՐԱՅ

(Շաբայարուքինն) (\*)

## Մասն Գ

ԹԷ ԻՆՉՊԻՍ ԿԸ ՄԵՌՆԻՆ ԲԱՌԵՐԸ

Եզրակացուքինն

Նորակազմ բառերը մանաւանդ ի ովհաս զիտնոց՝ հիմայ զրե-  
թէ ամենքն ալ Լատիներէնէ ևւ Յունարէնէ կը բարզուին, բայց  
տառնց շատին մէջ բարգութիւնը թիւր է, զարօրինակ Décimètre  
կէս Յոյն՝ ևւ կէս Լատին է, ոյրիամեռ խիզաթիւրեալ բառ  
մ'է փոխանակ myriométreի, ևւայլն:

## ԳԼՈՒԽ Դ-

ՕՏԱՐ ԾԱԳՈՒՄՆ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՌԵՐ.—ՊԱՏՄԱԿԱՆ  
ԾԱԳՈՒՄՆ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՌԵՐ.

Յերանուերէնին աճման երրորդ տղբիւրն եղած են Օտար  
բառերը զորս միջազգային յորաբերութիւնք, պատերազմք, քա-  
ղաքական պարագայք, արուեստք և. վաճառականաթիւնն մու-  
ծած են Յունասերէնի մէջ: Օրինակ յիտալականէ:

10 Պատերազմքի վերսորերեալ բառք.

(\*) Տե՛ս Պատէւք Գ. Տարէ, էլ 448:

Alarme (*իսուճաղ*), Alerte (*չշուկ*), Arquebuse (*պրարբեռականի հրացան*), Arsenal (*զինանոց, նաւազան*), Barricade (*շերտափակ*), Bastion (*մարտկոց*), Bombe (*մուլիք*) Brave (*քաջ*), (Canon (*թնթանօթ*) caporal (*ստանագլետ*), carabine (*լայնափող հրացան*), carrousel (*ձիալսաղութիւն*), cartouche (*փամփուշտ*), casque (*սաղաւարս*), cavalcade (*ձիաւորութիւն*), contrebande (*մաքսանենգութիւն*), cuirasse (*զրահ*), Escarmouche (*թերումարտ*), Escrime (*սրախաղութիւն*), Escopette (*անոակ մը հրացան*), Escorte (*ուղեկիցք, հետևողուք*), Espion (*լրահս*), Estafier (*սովասաւոր զգեցեալ համազգեստ*), Estoc (*սայր*), Fantassin (*հետեւակ*), Feluque (*նուսակ*), Frégate (*ֆրէկաթ*) infanterie (*հետեւուկազօր*), Mouqueton (*անոակ մը կարճափող հրացան*), Panache (*ցցունք*), Redoute (*բերդակ*), Sbire (*կալանաւորական*), Sentinelle (*պահակիր*), Soldat (*զինուոր*), Spadassin (*սուսերամարտ*), Tromblon (*հրացան ինչ լայնաթիւան*), Vedette (*պահակապան*) etc.

## 2. Արժեանից վերաբերեալ բառեր

Aquarelle (*ջանկար*), Ariette (*երգ*), Arlequin (*հասկիտ*), Artisan (*պրոեստագէտ*), Balcon (*պատշգամ*), Baldaquin (*ամպհումանիթ*), Barcarolle (*երգ վինետիկցի նաւալպրաց*), Belvédère (*վերնատուն*), Bouffon (*ինցիպատակ, ծաղրածու*), Bronze (*պղման անսպախառն*), Buste (*կիսանդրի*), Cantate (*երգելիկ*), Carnaval (*բարեկենդան*), Charlatan (*զրախօս*), Coupole (*գմբէթ*), Dôme (*գմբէթ, կամար*), Epinette (*փաքրիկ տասիլ*), Façade (*ճակատ շինուածոց*), Feston (*Դրասանգ*), Fugue (*փախուսաւ*), improviser (*յանվարասարից երգեր յօրինել*), Lazzi (*ինցիպատակութիւն*), Mandoline (*փոքրիկ վին*), Mascarade (*զիմակաւորութիւն, ծովանուք*), Mosaïque (*յախճապակ, միւսին*), Opera (*նուսպ*), Pastel (*ներկախառն կապար*), Piédestal (*պատուանդան*), Polichinelle (*ինցիպատակ, հազիխ*), Quadrille (*պարախումբ քառական*), Ritournelle (*կցուրգ*), Saltimbanque (*աճպարար, ինցիպատակ*), Sonate (*նուագածութիւն*), Ténor (*թէնօր*), Trille (*ձայնի թրթուռմն*), Virtuose (*քաջ երաժիշտ*), Violon (*ջութակ*), Խւայլն:

## Սպանիացիներէն առնուած.

Abricot (*ծիրան*), Anchois (*անձրուկ*), Cannelle (*դարիձուկիկ*), Caramel (*շաքար կիսայրեաց*), Chocolat (*չոքոլաթ*), Jujube (*յունակ*), Limon (*լիմոն*), Marmelade (*բանդակ*), Nou-

gat (կարկանդակ ի նշոյ). Tomate (տոմեխինձոր տճ. թօմութէո), Vanille (վանիլինմուկ). Caban (հրիճաղ), Galon (արէղ), Mantille (քցափ). Savate (հին մուճակ).— Binjoin (կնողուկ. տճ. սարլպէնս). Cochenille (որդան կարսիր), Cigare (զլանիկ), Indigo (լեզակ. տճ. չիվիտ). Mérinos [Մերինոս ոչխար]. Tabac [ծիառինս, քթախսս].— Aubade «այգերգ», Castagnette «քամքիսն փայտեղէն», Domino «վերարկու ինչ», Sérénade «ցայգերգ», Sieste «քուն միջօրէի».— Adjudant «ասլար ի սպասու», Arrimer «աղխաղլին զնաւն», Caserne «զօրանոց», Colonel «զնդապետ», Embarcadère «թափարան», Embargo «նաւահամուգատէն ելլելու արգելք». Escouade «զառակ», Incartade «յախուռն կշտամբանք» Récif «խութք».

#### Գերմաներէնէ

Bivouac «գաղար զօրաց. զիշերապահք», Blocus «շրջափակ պաշարումն», Blockhaus «ամրացիկ փայտակերս կանգնեալ ի վերայ սեանց», Choucroute «մանրուած և աղուած կաղումը», Cannette «ծորակ հնձանի, կուրասոյ», Gargote «ցոռի կապելանոց», Havresac «կաշեայ պայուսակ զօրաց» Kirsch «կիռասովի», Fifre «պասորինկ». Flamberge «սուսել», Lansquenet «Գերմանացի հետեւակ», Obus «փոքրիկ ոռումք», Reitre «հեծեալ Գերմանացի», Rosse «սովի դրասա», Sabre «թուր», Schlague «գան զինուորաց ի Գերմանիա», Vaguemestre «աղիսպետ զօրաց» և այլն:

#### Անգլիերէնէ

Bifteck «Պիֆթէք», Boxe «կուփամաս», Budget «ելեւմուսցոց», Chèque «չէք», Club «Քիւլպ», Coke «քօք», Croup «արլուրաժնդգ», Dogue «գամփա», Draguer «աւազահան զործիքավ գետերուն յատակը մաքրել», Drainer «ատորերկրեայ խողափակներու միջոցու խննաւ գետինները ցամքերինել», Express «ձևուցնիթաց», Fashionable. «Վայելչազզեսու» Festival «հանդէս երաժշտական», Groom «ճորտ, լաճ», Humour «զուարձախօսութիւն», Interlope «մաքսանինգ նաւ», Jockey «ձիավարիկ», jury «երկուեալ դատասորք», Meeting «համախմութիւն», Mess «միսախն ուսող սալարներու սեղան», Pamphlet «անարակի կամ գրքոյկ սպասաւաղիր», Paquebot «շոգենաւ», Plaid «վերարկու Սկովիացւոց», Punch «ջերմօղի», Rail «երկաթուղարք երկաթէ զիծը», Redingote «զօդիկ», Rhum «շաքարօղի», Rosbif «խորո-

Վոյք Խղին, Sport «Ճիշնթաց», Square «պարտէզ վանդակաւաստի ի քաղաքամիջի». Stalle «նոտարան», Tender «ասյլ շոգեկառաց՝ ուր ածուխ և ջուր կը գրուի. ածխակառք». Toast վաստակ ի կենցանութիւն», Tramway «րեկաթուղի կառաց». Tunnel «ներքնուղի», Turf «ճիշնթացորան», Verdict «լճիւերգմանց», Wagon «վակօն» Whist «ռուսիմ» Yacht «իօթ», Խւայն:

### Փորթուկեղերէնէ

Bayadère «կաքաւող կին ի Հնդիկ», Caste «ցեղ հնդկաց», Coco «Հնդկակայգ», Fétiche «լուսք սեւամորթից», Խւայլ:

### Լեհերէնէ

Calèche «կառք մը» Polka «բոլբա»

### Բուսերէնէ

Cosaque (խազակ), Cravache (խորսզան), Knout (արջառաջի), Step-pe (Սթէփ),

Զանազան արեւելիան լեզուներէ ող շատ բառեր առնում են

### Արաբերէնէ

Alambic (թորանց), Alcade (գաստուոր), Alcali (ծովառօչնան). Alchimie (արքիմիտ), Alcôve (սոսկապան), Alezan (աշխատ), Algèbre (զրահայիւ), Ambre (յամապար), Amiral (ծովակալ), Babouche (չղուական), Burnous (պուրնուս), Café (քաղիչ, սուրճ), Calise (խողիփայ) Camphre (քափաւը) Carafe (շիշ) Caravane «կարավան», Chiffon «քուրզ», Coton «բամպակ», Elixir «յըի», Gazelle «վիթ». Girafe «անալութ», Goudron «կուպր», Jasmin «յամսիկ», Loque «կապերտ», Luth «վին» Magasin «միերանոց», Momie «մոմիա». Musc «մուշկ». Nabab «նապատ, մեծաստոն». Safran «քրքում». Sirop «օշարակ», Sucré «շոքար», Sultan «Սալթան»:

### Երբայեցերէնէ

Allélia «Ալելուիա. Օրհնեցք զՏէր», Amen «ամեն», Եկեղիցի». Cabale «կապակ». Chérubin «քերովիչ». Hossana «Ովաննա. Երրայ. Հօշիս նա, փրկե՛ա արդ, փրկե՛ա աղաչեմ». Jubile «յորելիան», Pâques «վատիկ». Sabbat «շաբաթ Հրէից». Séraphin «Սերովիչ»:

Պարսկերէնէ

Bazar «շուկայ», Châle «շալ», Echec «ճառապակ» Orange «հարինջ», Pagode «կատառեն», Roupie «Ռուպի», Sé-rail «սէրայ», Tambour «թմբուկ»:

Տաճկերէնէ

Bey «պէյ», Chagrin «կաշի ջորոս», տժ, սաղըք, Chicane «խարեւասիր նղբութիւնք», Divan «զիւան», Kiosque հովանոցի պարափղի, քէօշք»:

Հնդկերէնէ

Brahme «պլահման», Cornac «փղտողման», Paria «բարիայ», Palanquin «մարզակիր գահաւողակ»:

Մալեզերէնէ


Bambou «պանկու», Casoar «կասուվար», Ourang-outang «մարզանման կապիկ մը»:

Ամերիկացի լաւեր

Acajou «մահոկենի», Ananas «անանաս», Boucanier «ծովահէն», Ouragan «ուրական», Quinquina «քինքինա», Tapioca «թարիօքա»:

(Չարայարեկի)

Թ. Թէրգեսս,



**ՊԱՏԿԵՐ** տասն եւ հինգ օրք մի անգամ կը հրատարակուի.

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան  
Գաևանաց եւ օտար Էրկիրներու համար  
բոլորարի ծախըն ի միասին հաշուելով 50 « «

## **Խրաբանչիր թիշ 2 դահեկան**

**ՊԱՏԿԵՐԻ** խմբագրատունն է ի Բերա, Եկշի փողոց  
թիւ 1, ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ բերրին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

## **RÉDACTION DU BADGUERE**

*Constantinople, Péra, rue YÈCHIL, N° 4*